

ՏԵՍԻԼ 10 ԴԵԿ. 1957Ի, ԱՄՄԱՆ

Ա.

Մինչև եռէկի,  
Աշխարհն այս մեծ իմ աշխեռուն՝  
Խաղալիին տուփ էր աղուոր,  
Լուսինն արծաթ ծաղիկ մ'ինչպէս,  
Զուրերն ի վար՝ կապոյտնեռուն.

Հոգիիս դէմ՝  
Բաց էր նըման խնկատուփին,  
Սիրսն իրերուն :

Սնցան օրերն անմեղութեան,  
Ուկի դուռնեն իմ մանկութեան,  
Մեր սարերու արելին պէս մեղրահոսան,  
Զուարք նըման առունեռուն,  
Ծըմակներու ձիւնէն բըխող :

Մուրին ինկան, կաթիլ կաթիլ,  
Օրերն աղուոր ու միամիտ  
Պատանութեան,  
Ցեսոյ անկարձ բըռան զացին  
Հաւերն ուլի երազներուն,  
Լերան եսին ժամանակին :

Եւ օրերու աւագին մէջ,  
Ինկան անձայն փշեանեներ սուրբ,  
Զոր կը պահէ երեմն հոգին  
Նոյնիսկ իրմէն :  
Սիրս էր բարի ու բաժինցի  
Հոգին իմ պարզ մարդոց բոլոր :

Բ.

Օր մը սակայն,  
Օրերուն դէմ իմ անձկութեան,  
Ինկաւ մըսոււն աշւըներէս  
Հազարթիեան,  
Եւ ըզզացի թէ մարդն էր չար  
Ու ապիւրաս,  
Մախած ինքզինք նիւթին, փառին,  
Եւ պղծելով անպլծելին :

Մարդն այդ զազիր,  
Հոկայ որդը այս աշխարհին,  
Գանկը որուն չարիի բոյն,

Սիրտն ալ զարշանք արտադրով,  
Մեմենայ հին, մեմենայ նոր,  
Կը հանդերձէ չարիք ու քոյն  
Եր ընկերին,  
Լի հանոյքովն անառական:

Զըկար իրաւ եւ չըկար սուս,  
Բոլոր անուրջ, բոլոր խարկանք,  
Ցնորք որտի,  
Բառեր էին Առոտուած եւ մահ,  
Մեր պատրանեներն ոսկեզօծող:  
Եղբայրութիւն, պատիւ ու սէր,  
Սուսեր աղուոր,  
Անմիտներու սիրտն օրօնդ:

Ու կը զգայի քէ կ'արթնաւ,  
Հոգիիս մէջ մարդն անծանօթ,  
Չոր ողբայի էի զարկեր  
Տարիներով,  
Եւ որ հիմա բռնած դաշուն,  
Կը բարձրանաւ սանդուղներէն  
Իմ էութեան,  
Եր ըրբներոն՝ կարմիր ծիծաղ,  
Ու երզն անհուն ատելութեան,  
Չոր կ'երգէ մարդ,  
Եր կը մորքէ պատաժներն իր:

## Գ.

Անդունդ մը խոր,  
Կ'անչատէ զիս սուրբ եւ բարի  
Ցընորքներէն իմ երբեմնի,  
Ու զգաւանեով կը նետեմ վար  
Ես ուսերէս,  
Ծանրը մախաղն իմ սէրերուն  
Ու հաւատէին,  
Խորիս մը ինչպէս ալ անօգուս:  
Շուշան ամէն ինչ սեւ ու ըջուած,  
Աւեւ, երկինք, գաւս, լեռ ու ծով,  
Մարդն ու Աստուած,  
Ալ չեն խօսիր իմ հոգիին.  
Տեսիլ մը նոր, մահասարսուն,  
Կը սառեցնէ նրայրս ափառջ,  
Բայց կը ինդամ ես տարօտն,  
Բանտէն ելած մարդու մը պէս,  
Աչիս՝ արցունիք,  
Սիրս լեցուն կըրակներով:

Օրն է րդանք, զիւերն հանգիս,  
Աւխարհն ամբողջ՝  
Պարապութիւն մէ անսահման,  
Արեւն մարդոց մեծ բարեկամ,  
Աւխարհն անհուն  
Կապուած նաւակ իր ջուրերուն,  
Լուսինն կղզի մը դեռ սառած:

Ու մարդն յիմար, որդ անանուն,  
Ու կը կարծէ քէ գիտութեան նոյներով,  
Գիտի կրնայ լուսաւորել  
Մեր աշխարհն այս առելի լաւ  
Քան արեւու լոյսը պայծառ:  
Կ'ատեմ մարդն այդ  
Խրաւուներվն ատելութեան,  
Ու կը նայի այս աշխարհին,  
Զայն շինողի յաւակնութեամբ:

Հուրն արեւուն,  
Հորիզոնին վըրայ հեռուն,  
Կը կաթէլոթի ինչպէս արյին  
Մորքուած եզան.  
Լուսին, աստեր, օլրտեր սառած,  
Դագալին մէջ երկնի կապոյս,  
Ու մեր երկրի հողն է պարարտ  
Մեռելներով,  
Զի ամէն տեղ մահն է կախեր  
Սուրբ իր մըռայլ,  
Ու մարդն է միւս ընկերին զայլ,  
Մոլոցին մէջ իր զիւատիչ  
Եւ անայլայլ:

Մութ է հոգիս,  
Եւ ըլձանեներս անարձազանգ,  
Զունիմ ոչ խիճգ, ոչ բարեկամ,  
Չեռք մ'անոպայ,  
Գոցեր է զուն երազներուս,  
Մինչեւ երէկ այնիան աղուու:

Աւխարհն այս լայն,  
Կը բըրբըռայ, կ'ալեկոծի,  
Շունչէն անհուն ատելութեան,  
Ու անկարն է որսն հզօրին,  
Ճորտն ալ ժիրոց հըլու գերին.  
Գիւղ ու խաղաք, ծով ու ցամաք,

Օրէնքին տակ այս տիրական,  
Դեռ կը մընան:

Քիչ մը անդին՝ որսն իր բերնած,  
Դէպի Երկինք կը բարձրանայ  
Հըզօր բազէն թեւատրած:

Դ.

Ա.Տելութիւն,  
Գինի կարմիր, նուր սրբազն,  
Մեր օրերու ողբերգութեան,  
Ա.Յունդ մարդիկ ամէն առտու իւ իրիկոն  
Կրնան կարգալ,  
Լուսնին վըրայ եւ արեւուն:

Ա.Տելութիւն,  
Քաղաքակիրթ մեր օրերու  
Նոր յայտնութիւնն,  
Ա.Յունդ մարդիկ կրնան հեզիլ,  
Ա լիբներուն վըրայ ծովուն,  
Ա.Յապատի աւազներուն:

Ու տակաւին,  
Թող որ գրուի անունդ աղուոր,  
Ճակատներուն վըրայ մարդոց,  
Եւ ձեռներուն՝  
Արոնի ինձի դեռ կ'երկարին,  
Ժպիտներու մէջ անպատում:

Գուն ըսկիզբն ես եւ դուն վախճան,  
Մեր օրերու ողբերգութեան,  
Կ'ուզեմ ապրիլ յանուն բու մէծ  
Ճշմարտութեան,  
Մահուան չափ խոր եւ աննահանց:

Յանուն սիրոյն եւ հաւատէին,  
Ժպիտներուն եւ արցունիքին,  
Արոնի անձայն, կաթ կաթ ինկան  
Դիշերուան խոր,  
Կ'ուզեմ լեզուիլ ենզմով միայն,  
Ու բաժնել ենզ իրեւ մասունք,  
Իբրեւ նըսար,  
Հեռու մօսիկ մարդոց բոլոր:

Վ.ՏՈ.ՐԱ.ՆԴԻ